

ըլլանք մանաւանդ անոր համար , որ այս հաստատութիւնները երբեք չեն փորձած Հայերը ապազգայնացնել , ինչպէս կարդ մը Կաթողիկէ հաստատութիւնները : Կրնամը ըսել նոյնիսկ ընդհանուր առումով թէ Հայոց մէջ աւելի մոլեսանդներ . եղած են կրօնական տեսակէտով՝ քան թէ օտար միսիոնարներու մէջ :

Մասնաւոր հոգեկան հաճոյքով կը չորհաւորենք Հայ-Լուսաւորչականներու և Հայ-Բողոքականներու մերձեցումը , քանի որ մի միայն ներքին զօրեղ միութեամբ կարելի է ապահովել Հայութեան զանազան հատուածներուն բազմապիսի շահները : Իրաւամբ ալ , մէջ Հայ Բողոքականներու մէջ աւելի կարող անձեր կան ազգին ճակատագիրը վարելու , ինչո՞ւ ազգը անոնցմէ չօգտուի :

Սյուր Եւրոպական քաղաքակիրթ ազգերէն ո՞ր մէկուն մէջ զանազան դաւանութեան պատկանող միլինաւոր անձեր չկամ մի՞թէ անոնց քաղաքական կամ տնահասական , կրթական ու քաղաքակրթական գործունէութեան արգելք կրնա՞յ ըլլալ դաւանութեանց տարրերութիւնը : Հայ ազգը արդէն «ածու փոքր է» , ինչպէս կ'ըսէ Խորենացին և քաղաքական ու կրօնական պառակտումներ պէտք չէ ակարացնեն զայն : Մեր Բողոքական եղբայրները ինչո՞ւ չպիտի կարենան , բայց ի կրօնական ժողովէն , Պատրիարքարանի միւս բոլոր Խորհուրդներուն և Ժողովներուն անդամակցիլ : Թէ՛ Բողոքական և թէ՛ Լուսաւորչական Հայերուն շահը կը պահանջէ որ իրարու հետ համերաշխարհը բնդհանուր շահեր ապահովեն : Լսածիս համաձայն ամէնէն գժուար առարկութիւններէն մէկը կը յարուցուի կրթական խնդրին շուրջ : Բայց ատալ շատ դիւրին է լուծել : Սյուր Գերմանիոյ մէջ անգամ կրօնի դասերուն Բողոքական և Կաթողիկ աշակերտներ նոյն ժամուն տարրեր դաւանութեանց դասարաններէն կ'առնեն իրենց կրօնի ուսուցման դասերը : Մեր մէջ բնաւ գժուարութիւն մը չպիտի պատճառէ այս երեսյթը : Ո՞ր ուսուցիչը պիտի համարձակի աշակերտներուն խղճի աղատութեան դպչիլ՝ տարրեր դասերու ուսուցման միջոցին , երբ ան զիտէ թէ աղատութեան մասնական նույիրական միութեան և խղճի աղատութեան ոճրագործական հարուած մը տուած պիտի ըլլայ : Մենք ջերմապէս կը չնորհաւորենք մեր Բողոքական և

Լուսաւորչական եղբայրները իրենց լայնախոնութեան համար և իրենց միացումով ազգային ինքնապաշտանութեան ողին զօրացնելուն համար , և կը մաղթենք որ մեր Կաթողիկ Հայ եղբայրներն ալ , առանց անուանական գժուարութիւններէ վախճակու հետեւին իրենց տարրեր դաւանութեան պատկանող եղբայրներուն օրինակին :

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ՏՕՆԸ

Ազգային գաստիարակութեան և քաղաքակրթութեան սատարող ամենամեծ ազգականերէն Հայ տասերու գիւտին և Հայ տպագրութեան կրկնակ յորելեանի հանդէսները պաշտօնապէս սկսան անցեալ ուրբաթ իրիկուն և մինչեւ կիրակի գիշեր տեւեցին համազգային խանդավառութեամբ մը որ երբեք չէ տեսնուած և կատարելութեամբ մը զոր երբեք կարելի չէր ակնկալել՝ նախապատրաստութիւններու արուած ժամանակին կարծութիւնը նկատելով :

Ազգ . Ժողով . Ուրբաթի գումարումը , որ Մայր Եկեղեցին մէջ տեղի ունեցաւ , այս Ժողովին ամբողջ պատմութեան մէջ ամէնէն յիշատակելիներէն մին պիտի ըլլայ անկասկած . Բացումէն անմիջապէս ետեւ կարդացուեցաւ Վեհ . Կաթողիկոսին կրնդակը , որով կը յանձնարէր մնեանդէս տօնել Հայ տառերու գիւտին և Հայ տպագրութեան կրկնի յորելեանները և առաստածեռնութեամբ նպաստել կրթական կամ դպրոցական մեծ դրամագլխի մը հանգանակման՝ անով բազմացնելու համար մայրենի լեզուի ու գրականութեան զարգացման և միանդամայն ազգին գոյութեան պահպանման գլխաւորապէս սատարող ազգային գպրոցները : Ազգա ատենապետ Տր . Ն . Տաղաւարեան էֆ . հմտալից ընդարձակ ուսումնասիրութիւն մը կարդաց Հայ տառերու գիւտին վրայ և , յիշեցնելով թէ Ռուսահայ եղբայրներ մօտաւորապէս մէկ միլիոն բուզի հանգանակած են Սահակ և Մեսրոպ սուրբերուն յիշատակը կրթարաններով յաւերժացնելու նպատակով , ի պաշտօնէ բացուած հոչակեց

նման հանդանակութիւն մը նաև Թրքահայերու մէջ : Որդեգրուեցան Յորելինաւկան կեզր . Յանձնաժողովի առենապես Տր . Վ . Թորդունիանի և Մշոյ երեսփախան Գեղամ էֆ . ի դրաւոր առաջարկները , որնցիւլ ժողովէն կը խնդրուե՛ք՝ օտար համալսարաններու մէջ Հայերէն լեզուի ուսուցման համար՝ չնորհակալութեան հեռագիրներ ուղղել եւրոպական տէրութիւններէ օմանց Կրթական նախարարներուն , Հայերէնի ուսման և ուսուցման պարագող օտար գիտաններուն , նաև Ս . Մեսրոպի շիրմին վրայ պահկ դնել Օշականի մէջ և ժողովին մեծարանքը մատուցանել Տարօնի , Սահմանակաի , Գրակայ և Սր . Ասաքելց վանքերուն մէջ հանգչող Յորելեարներու կանգուն կամ կիսափուլ յիշատակարաններուն : Յետոյ կարդացուեցաւ Օրմանեան Սրբազնի ճնորհաւորական հեռագիրն ու Ժողովին կողմէ Վհն . Կաթողիկոսին ուղղելի չնորհաւորական հեռադրին պատճէնը : Կարգը եկաւ ուրիշ զրութիւններու : Անաւասիկ անոնց աւաշինը նոյնութեամբ , զօր ստորագրած էին 22 երեսփախաններ և զոր ժողովը միաձայնութեամբ և խնդրութիւնը ընդունելով նուիրագործեց Ազգ . միութեան այս տօնը .

Նուիրագործում . Պատմութեան գառն անցքերուն հետեւանքով Հայ ժողովուրդը գիրափառարար ոչ միայն ենթարկուած է քաղաքական , այլ և գաւանական բաժանումներու , ինչ որ ծանրապէս ազգած է մեր ազգի քաղաքակարթական և պատմական ճակաապրին վրայ : Արդ , ներքոյ ստորագրեալ երեսփախաններու , համոզուած ըլլալով թէ հասած է ժամանակը այլեւա՝ ուր Հայութեան բոլոր դաւանական հատուածները գէթ պէտք է ձգտին ազգային միակ և բարձրագոյն իսէալին — կրթական , բարեգործական ու ազգային քաղաքակարթական համագործակցութեան — համոզուած նոյնպէս թէ հասունցած է այն գաղափարը , որով ազգին գաւանական բոլոր հատուածները պահելով հանդերձ իրենց կրօնական-վարչային գոյութիւնն ու անկախութիւնը՝ կարող են գործակցիլ ազգային , կրթական և բարեգործական բոլոր խնդիրներու պահելով հանդերձ իրենց կրօնական-վարչային գոյութիւնն ու անկախութիւնը՝ կարող են գործակցիլ ազգային , կրթական և բարեգործական բոլոր խնդիրներու մէջ , կ'առաջարկենք Ազգ . Ժողովին որ իրեւ նուեր այս օրուան ազգային մէծ տօնին և իրեւ նուիրատուան ազգային մէծ տօնին և իրեւ նուիրատուան

1,500ամեւայ գործունէութեան՝ հանդիսաւորապէս յայտարարէ հետեւեալ սկզբունքը .

Ազգ . Ժողովը , յայտարարելով որ իւրաքանչիւր Հայ քաղաքացի առանց կրօնական խորութեան կրնայ լիապէս օգտուիլ Ազգ . Սահմանափրութեան իրաւունքներէն՝ պահպանելով հանդերձ իր խորհի կատարեալ ազատութիւնը ըստ իր զաւանութեան , կոչ կ'ողզէ Հայ ազգի ԲՈՂՈՌ յարանուանութիւններուն որ , ընդունելով օրուան ազգային մէծ տօնը որպէս խորհրդանշան գէտի Համագոյին Միութիւն առաջնորդող նուիրական գաղափարին , փութան համախմբուիլ Սահմանափրութեան նուիրագործած մեր ներքին ինքնավարութեան շուրջ միացեալ ուժերով բեղմնաւորելու համար այն պատմական գերը , որուն սահմանուած է Հայ ժողովուրդը իր քաղաքակրթական կոչումին մէջ :

Տեղիկաւութիւն . Ընդհանուր այս սկզբունքին որդեգրուելէն ետեւ կարդացուեցաւ բաղմասաորագիր ուրիշ զիր մը , որով հաւատարմօրէն կը ներկայացնէր թէ ստորագրեալներն ի՞նչպէս նախաձեռնութիւնն ունեցան այդ նպատակով բանակցելու մայրաքաղաքի Հայ Աւետարանականներէն հրաւիրեալներու հետ և թէ ո՛րքան նախապատրաստուած գտան զաննք այս կարեւոր քայլին համար : Անաւասիկ քաղուած մը այդ զրութիւնէն . «Դժուար է մեզ հանար այս քանի մը առդերուն մէջ խաշցնելով բացատրել այն ապաւորութիւնը , զօր մենք ստորագրեալներս զգացինք , երբ անոնք մեր առաջարկին ի պատասխան յայտարարեցին թէ Սիմէօն Ծերտունին պէս այս երջանիկ օրուան կ'սպառէնին Համաձայնութեան հիմը ճիշտ ու ճիշտ այն սկզբունքն է զօր Ազգ . Ժողովը հոչակեց այսօր : Ակզբունքը այս հանդիսաւոր առիթով նուիրագործելէ յետոյ գործնական պայմանները անսր կիրասման պահուն կը մշակուին վարչական և պաշտօնական մարմիններու կողմէ և Ազգ . Ժողովին վաւերացնուին կ'ենթարկուին բնականաբար կը կարծինք թէ Համազգային Միութեան այս առաջին քայլը և անոր նուիրագործումը մէծ Յութեանին և անոր մարմնացուցած զաղափարին հանդէս այնպիսի մէծ նուէր մըն է , որ կը գերազանցէ նիւթական բոլոր ընծաները

և կը խայտացնէ մեր թարգմանիչներուն, մեր մտքի ազատագրումին ախոյնեաններուն, Սահակներու և Մեսրոպաներու, անմահ հոգիները : Սար յաջորդեց ընթերցումը՝ ամբաջանապրին, որ ծափերով ողջունուեցաւ և միաձայնութեամբ բնդունաւեցաւ : Պատճէնը կ'երեւի թերթիս Շարաթեալան Տեսութեան բաժնին մէջ : Սարագրողներն էին մէկ կազմէ ներայի քարոզիչ Հմայեակ Եպուկ : Դիմաքսեան, Պատրիարքական փոխանորդ Հայր Երուանդ Վրդ. Փէրտահնեան և Ազգ. Ժողովի խմբակցութիւններուներկայացուցիչներէն Հ. Խօճասարեան, Հ. Պօյանեան, Ռ. Զարդարեան, Յ. Շահրիկեան, Եր. Օտեան, Մ. Նաթանեան, Ժ. Սայապահեան և Վ. Սէրէնկիւլեան էֆները, միւս կողմէ Փրոֆ. Յակոբոս Ճէճիղեան, Տր. Հ. Պ. Մատթէոսեան, Կ. պոլսոյ Հ. Ա. Էկեղեցւոյ հոգիւ Վեր. Ա. Պ. Շմաւոնեան, Լանկայի հոգիւ Վեր. Յ. Ա. Ճէճիղեան, Էմմանուէլի հոգիւ և Բաննիւմայի խմբագրի Վեր. Յ. Գ. Դրիգորեան, Էմմանուէլի օգնական քարոզիչ Կ. Յ. Սթամպոլուեան, Ամերիկան գեապանատան իրաւագէտ խորհրդական Ա. Շմաւոնեան և Ամերիկան Աստուածաշնչի Ընկերութեան պաշտօնեայ Գ. Շահպաղեան էֆները և Ն. Կ. Գոնտայեան : Որոշուեցաւ գործակցութեան այս համաձայնագիրն յիշատակել վեհ. Կաթողիկոսին ուղղելի չնորհաւրական հեռազրին մէջ և ատեանը փակուեցաւ : Անմիջապէս սկսու նախատօնակի արարողութիւնը :

Շարաթ մայրաքաղաքիս ամբողջ Հայութիւնը կարծես փոխադրուած էր մայր Էկեղեցի շրջանակը : Անհամար և հոծ բազմութիւն լցուած էր Էկեղեցիին մէջ և գուրուր բոլոր փողոցները : Պատրիարքական Տեղապահն Հայր Տ. Գարրիէլ Եպուկ. Ճէվահներձեան պատարագեց և յետոյ նախագահնեց հոգեհնանդատեան պաշտօնին՝ բազմաթիւ Էկեղեցականներէ շրջապատուած : Երգեցողութիւնը վարեց կոմիտաս Վրդ. մասնակցութեամբ հոչակաւոր երգիչ Պ. Արմ. Շահմուրատեանի և երկուքը մէկտեղ թուկեցին բոլոր ունկնդիրները : Ներկայ էին, ի մէջ այլոց, Յոյն և Պուկար հոգեւոր պետական փոխանորդները և գործականացրին Եպուկի ողջունուերը, դեպանատուններու թարգմաններ, հիւատոսներ և ամէն աղջէ երեւելի անձնաւորութիւններ, որոնք յետոյ հիւրասիրուեցան

և չնորհաւորեցին Տեղապահն Հայրը : Կէսօրէ հատքը անկարելի գարձաւ կարգ կանոն պահել և շատ հրաւիրեալներ, նոյն խոկ նախարարներէ ումանք և բանախօսներ, մեծ դժուարութիւն կրեցին բաղմութիւնը Ճեղքելու և տաճարը մանելու համար : Դուրեան Արքապոկ. չխօսեցաւ ակրատութեան պատճառով, Փրոփ. Արք. Տ. Յակոբեան ալ համանման պատճառով : Առաջն ճառախօսն եղաւ Յորեկանի Կեղը. Յանձնախիրի ատենապետ Տր. Վ. Թորգոմեան, որ տօնուած կրկնակ գէպքերուն կարեւորութիւնն ի վեր հանելով զանոնք ազգովին տօնելու նախաձեռնութեանն համար չնորհաւորեց Վիհ. Կաթողիկոսը, չնորհակալութիւն յայտնեց Տեղապահ Հօր, Վարչութեան և մամուլի աշխատաւորներուն ու յորդոր կարգաց արդինաւորել բացուած հանգանակութիւնը : Ապա խօսեցաւ Վեր. Ա. Պ. Շմաւոնեան և շեշտեց թէ Հայր իր գարաւոր տառապանաքին մէջ սորվեցաւ թէ ամէն բան կարող է կորոնցներ, բայց անպարտելի է իր միտքը, հոգին և լեզուն : Ապացոյց՝ պահպանուոմը իր հաւատքին ու լեզուին : Ապա խօսեցաւ Կորատիկեան էֆ., և Թուրքերէն լեզուով բացարեց տօնին նշանակութիւնը, չնորհակալութիւնը յայտնեց Պատրիարքարանի չնորհուած հին առանձնաշնորհները որոնք քիչ զեր ունեցած չեն Հայուն յառաջդիմութեան մէջ և յոյս յայտնելով թէ այս յառաջդիմութիւնը նոր թափպիաթ առնէ չնորհիւ արգի լուսամիտ Վիհապետին՝ բարեմաղթութիւնները ըրաւ Ն. Կ. Վեհափասութեան համար : Անմիջապէս Թալաթպէյ, որ ուրիշ նախարարներու և նախարարական ներկայացուցիչներու հետ ներկայ կը գտնուէր, ոտք ելաւ և յանուն կառավարութեան խնդակացութիւն յայտնեց մեծ տօնին համար : Կաթողիկ ազգայիններու Վարչական ժողովի անդամներէն Գր. Ռոկեան էֆ. ծանրացաւ տօնին նշանակութեան և շքեղ հանդէմներուն անբաւականութեան վրայ և կոչ ըրաւ երախտագէտ ըլլալ երանելի մեր Յորեկեարներուն և հաւատարմութեամբ անոնց օրինակին հետեւիլ :

Կիրակի առաւօտ պատարագ և հոգեհնանգըստեան պաշտօններ եղան թաղային ամէն եկեղեցիններու մէջ և յետոյ հանդէմներ զրեթէ համանման ծրագրով և երգերով : Հայ թա-

դերը և մինչեւ իսկ շուկաները կարծես թափուր էին նախորդ օրուան պէս, սա պատճառով որ Հայերու գրեթէ ամէնը մեկնած էին այս ու այն հանդիսավայրը: Կարելի չէ, անձուկ քանի մը տողերու մէջ, ուեւ չափով գոհացուցիչ գաղափար մը տալ օրուան հուետորական տարափներուն և զգացումներով գեղուն արտայայտութիւններուն վրայ: Կ'ուզենք սակայն ի մասնաւորի յիշատակել թագսիմի պարտէցին հանդէսը, որ ամէնէն կանոնաւորներէն և կոլիկիներէն մին եղաւ: Կը նախազահէր նախորդ պատրիարք Արշարունի Արքպակէ:, երկու կողմը ունենալով մայրաքաղաքիս զին: հրամանատար ձէմալ պէյը, Յերայի կառավարիչը և նախարարական, կառավարական այլ ներկայացուցիչներ: Ճառախօսներուն մէջ կը գտնուէր Փրոֆ. Յակոբոս ձէմիզեան, որ տօնին փառարանութիւնն ըրաւ: Եերայի կառավարիչը գրուատիքն ըրաւ մեծ տօնին, չնորդաւորեց Հայ ազգը իր աննկուն յառաջդիմութեան համար, պարծմանքով խնդակից եղաւ անոր, և յոյս յայտնեց թէ պիտի շարունակէ եւս քան զեւս զարգանալ: Կուրտափիկեան էֆ. Թուրքերէն լեզուով բացարեց տօնին նպատակը և բարեմաղթութիւններ ըրաւ Սուլիմանին համար: Ձին: հրամանատար ձէմալ պէյ եւս զրի և գրականութեան կարեւորութիւնը շեշտելէ ետեւ յայտարարեց թէ Հայ ազգը ապրելու արժանի ազգէ է, գեղարուեսափ եւ զիտութեան մէջ զարգանալու ընդունակ եւ Օսմ. տարրերէն ամէնէն հաւատարիմը: Պարծմանքով յիշեց Հայերու հերոսական գործերը վերջին պատերազմին մէջ ի յայտ եկած, և յարեց, «Ով ի՞նչ կ'ուզէ՝ ըսէ, Հայութիւն եւ Թրքութիւն օր մը պիտի ծնին Օսմ. փայլուն կայսրութիւն մը:» Թագսիմի պարտէցին մէջ հրավառութենէ զատ թափօր կազմուեցաւ քայց ոչ ուրիշ տեղեր՝ բացի կէտափ Փաշայէ և Խասքէօյէ: Գրական բաւական նուէրներ ծանուցուեցան և զանազան վաճառումներ եղան ի նպաստ կրթական դրամագլխին, բայց յայտնի չէ զեւս հասոյթը: Կը զովուի ոսկերիչներու ադամանդազարդ ոսկի կոթողը, որու վրայ Հայ տառերը քանդակուած են և որ էջմիածին պիտի դրկուի իբրեւ յիշատակ: Կարգադիր բոլոր մասնախումբերը հրաւիրուած են իրենց հաշիները փութով ներկայացնել ի Պատրիարքարան:

Հայկական լուրեր. Յորելինական կեզր. Յանձնաժողովը Գերման հիւպատոսարանի հինգ ոսկի վճարելով Մայնցի քաղաքապետին հեռազբեց Հայ ազգին անունով պսակ մը դնել Կութթէնապէրկի արձանին վրայ: — Միացեալը պատուոյ անդամ ընտրեց նորընափիր Պատրիարքը և որոշեց վկայականն յանձնել երբ հոսժամանէ: Ն. Ա. մենապատուութիւնը Հոկտ. 5ին ժամանած է Պիթլիս և Ձին մեկնած՝ արժանապէս մեծարուելով կուսակալէն, Ռուս հիւպատուն և համայն ժողովրդէն: Մուշի մէջ գտած է փառաւոր ընդունելութիւն մը իշխանութիւններէն և ժողովրդէն և 15ին մեկնելով 26ին ժամանած է Երզրում, ուր պիտի մնայ իբր 8 օր, բայց Խաման ժողովը հեռազբեց փութացնել իր հոսժ ժամանումը: — Փրոփ. Յովին. Յակոբեան Միացեալի զպրոցներուն շրջիկ տեսուչ կարգուած է և հանգանակութեան համար մեծ ուղիւրութիւն մը պիտի ընէ ի Ռուսիա, Ռումանիա և Պուլկարիա: Ռուսանայ մը որոշած է Միացեալի տրամադրել 7,000 ոսկիի գումար մը՝ ըստ կամս զգրծածելու համար զայն: — Խարբերդցի տեսանգեւալ կինը արձակուած է, ժողովի առջև յայտարարելով թէ չուզեր զատուիլ իր ընտանիքին և կրօնքէն: Սակայն առևանդիչ Օսման ազատ արձակուած է հարցագննիչ գատաւորէն: Նմանապէս անպատիթ արձակուած էն Ամասիոյ Զերքէցները որ առևանդած ու թիվատած էին 12ի տեղ 15 աարեկան արձանագրուած որք մը: — Մուշի Երկրագործական Դրամատունը գիւրութիւն չտար պարտքի հաշիւներ կարգազրել ուղղոներու և ոկսած է վաճառել անոնց հողերը: — Ռուբախութեամբ կ'իմանանք մեր աշխատակիցներէն Տր. Յակոբ Թօփճանսի նչանախօսութիւնը Օր. Ռուբախ Մանկասարեանի հետ: Մեր խնդացութիւնները: — Հ. Յ. Դաշնակցութեան ամէնէն յարգելի և բարեջան հիմնագիրներէն և Ռումին իսորդյի անդամներէն Տիար Սիմոն Զաւարեան երկուշաբթի յանկարծաման եղաւ: Յերաշախական Հիւպատութիւն մօտ: Յուղարկաւորութիւնը վաղը պիտի կատարուի փառաւոր կերպով: Շարաթ ալ 81 տարեկան մեռաւ տիկին Վասիլուհի Մարկոսեան (ծն. նէքրուղ), որ բազմաթիւ բարեգործութիւններէ զատ 800 ոսկի նուիրած է Սրմայի Դպրեկանքին և 1,000 ոսկինոց շէնք մը եէնի Քէօյի եկեղեցին:

Ա. Խ Ե Տ Ա. Բ Ե Ր

Առանացի պետական լիսէն Անդղիերէնի ուշ սուցիչ վեր . Փ. Իսքէնտէրեան մայրաքաղաքաքը փոխադրուած է նոյն պաշտօնութ : — Խուրազեղի հովիս վեր . Թ. Ալանեան Խարբերդ գացած է իրրեւ հովիս վեր աւոյն արեւելեան նկեղեցին : — Քանինիւմա ծանուցանելով թէ բացառիկ թիւ մը պիտի հրատարակէ ի նպաստ ազգ . կրթական դրամագիւն հանգանակման , բաժանորդներէն կը խնդրէ իրենց նոր բաժանորդագիւնին վրայ մէկ կամ աւելի դահ . աւելցնել անոր ի հաշվու : — Հրանդ էֆ . Թէլթէեան իր ամուսնութեան առիթով 30 ոսկի տուած է ի նպաստ բարենպատակ զործերու : — Հանգուցեալ Պատ . Յ. Կոստանդիան 10 ոսկի կտակած է , 4ը Քիւթիսի դպրոցին շնութեան , մնացեալն ալ հաւասարապէս Այնթապի , Մարաչի և Պրուսայի որբանոցներուն համար : — Իզմիրի Միջազգային Գոլէճը Փարատիչո փոխադրուելէն ի վեր Հայ աւելի ուսանող ունի , Զի անդ 20 գիւղրօթիկ : Տնօրէնն ստիպուեցաւ ծանուցանել թէ այլևս չկրնար նոր ուսանող ընդունիլ : — Ծանօթ երգիչ ու աւելարանիչ Պատ . Ա. Էօմիւրեան Նիւերգիր մէկ զիւղին երիցական նկեղեցին հովի կոչուած է և այս շարթու կը ձեռնադրուի : — Թէրթիս պաշտօնեաներէն Յարութիւն էֆ . Շէքէճեան պիտի չիւրագանայ Ամերիկայէ : Հասցէն է — 40 Cedar st . , Somerville, Mass . : — Ցաւով կ'իմանանք թէ հանգուցեալ Վեր . Ա. Կոստանդիանի զուսուր Տիկին Վերժին Տօննեան մանկանացուն կնքած է Հոկ . 5ին :

→→→→

Ն Ե Ր Ք Ի Ն

Ճավիա պէյ այս շարթու Եւրոպա մեկնեցաւ , ինչ որ կը ցուցնէ թէ եւելմտական խընդիրներու շուրջ համաձայնութիւն գոյացած է մեծ աէրութիւններու հետ : Թան կը ծառէ թէ երէլլի և ինչպատի , Եափայի , Հայփայի , Տիփողի և Սիւրբական նաւահանգիստներուն շնութիւնը և շահագործումը արուած են Ֆրանսական Շնայտրը տան , Խոտոսթինը Ֆրանսական ուրիշ խմբակի մը , Սամսոնի եւ Տրապիզոնի նուահանգիստները Պանք նախոնալ տը Թիւրքիի , բայց Ֆրանսացիներուն պիտի յանձնուին երբ վերջինն հրաժարի : Լիվլիք Հերլիք կ'սառուէ թէ դահլիճները Անատոլուի բարենորոգումներուն նկատմամբ համաձայնած

ևն . քննիչական երկու շրջանակ պիտի հասաւառիւ , մին էրզրում , Արևագ և Տրաղիզն պարունասկդ , միւսուր վան , Պիթիլս , Տիարագէֆիր , Խարբերդ : Թրգիրէն և Քրգիրէն պիտի զործածուին պաշտօնական յարաբերութիւններու մէջ , և քննիչներու տեղիկացիներուն մէկ պատմէնը Պոլսոյ գեսպաններուն պիտի հասուցուի : — Զեռնհաս իշխանութիւններուն պաշտօնապէս հրամացուեցաւ երեափանական ընտրութիւններու ձեռնարկել : — Անգլիական նոր գեսպանը մայրաքաղաքն ժամանեց , նմանապէս էտիրնէի հերսու Շիւքրի փաշա և 700 ուրիշ գերի սպաններ : — Առապազգարի մէջ Յարելինական թափօր մը ցրուել ուզող պահակներէն մին դժբախտաբար դանակով սպաննուած և զինուար մը ու սուտիկան մը թեթեալի վրաւորուած են : Ուրագործները բանուած են :

Ա Ր Տ Ա Ք Ի Ն

Աթէնքէ կը հեռազրուի թէ Միջթիւններու խնդիրը կարգագրուած է : Աւագ Միջթիւն Յունական պաշտօնեայ պիտի համարուի և Յունական գանձէն թոշակ ընդունի , բայց պիտի վաւերացուի Շէլս իւլ Խալամէն : Թուրք կառավարութեան հաւանութեան կ'սպասուի : Մօնիկօր կ'իմանայ թէ նպաստաւոր հրահանգ դրկուած է մայրաքաղաքէս : Կարգադրուած է նաև վագիքիրու ինդիրը : — Թուրքեւապուլկար զինակցութեան զրոյնները գեռ շրջան կ'ընեն : Կարծողներ կան թէ կատարուած իւրագութիւն է այն , միայն թէ Պելլուատի հետ բանակցութիւն կ'ըլլաց Սերպիոյ չէզոքութիւնը ապահովելու համար ընդդէմ Յունաստանի , պայմանով որ Պուկարիա Մանասթըրէ հրաժարի : Էվգափի խնդիրներու համար զժուարութիւնն չափասուիր Սերպիայէ , բայց վարժարաններու խնդիրը զժուարալոյց կ'երեւի , քանի որ Սերպիա հակառակ է Թուրքերէնի ուսուցման : — Սերպ անհետացեալ պատրիարք Պուկափութիւն մարմինը գտնուեցաւ ձորի մը մէջ : — Բումանիոյ գանաժառանգ իշխանը և իշխանուհին վերջնա զացին , կայսեր և Պէրթիւլուտ կամունին հետ տեսակցեցան ու Պուքքէշ վերագարձան : Կիրակի ալ Վիլհելմը կայսրը ուսուակցեցաւ Ֆրանց Ենոքէֆ կայսեր հետ ի Շէնուպուն (Վիլհելմ) :

մէջ :

ՏՊԱՐԱՆ ԳԵՐԵՇԵԱՆ

Մահմուտ Փաշա , Թիւրքէի խան , նօ . 32—34